

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՀԱՅԵՐԻՆ ԶԵՌԱԳՐԵՐ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԱՍՆԱԽՈՐՆԵՐՈՒՆ ՔՈՎ

1. Ա Խ Ե Տ Ա Ր Ա Ն

1915ին եւ անոր յաջորդող տարիներուն մեր աղջային ծակոյթին արուած ահաւոր հարուածներին մէկն ալ մեր հին ճեռագիրներուն կարեւոր մէկ մասին տեղույն վրայ գմացումն ու անհետացումը կամ միայն շատ փոքր մասի մը աղէտին զերծ մնալով աշխարհի զանազան մասերուն մէջ ցրուած մալու եղաւ: Վերին քառորդ դարաւ իմ եւ ինձին նման շատերու փորձառութիւնը ա'յն եղաւ՝ որ հայերէն բաւական թիւով գրչագրերը, և անոնց մէջ քիչ չեն մասնաւոր արժէք ունենողները, կը դանուին Հայերու, ինչպէս նաեւ օտարներու քով՝ զորս որեւէ կերպով քննել եւ ցուցակագրել պէտք է, անոնց պատճակն ու գէպարուենաւական արժէքը չկորուցնելու համար, զան զի անցեալին մէջ զրպաւծ որեւէ ճեռագիր անտարակոյս որ մեծ նիւթ կրնայ մատակարարել հայ եւ օտար բանասէրներու ուսումնասիրութիւննա: Հայէպի եւ Քէյրութի մէջ իմ ապար երկար տարիներուն, մասնաւորներու քով, ես յաջողզեցայ դանել ու ցանկել բազմաթիւ ճեռագրեր, բայց կ'ենթագրէի որ իմ տեսածներէ դորս կային նաեւ ուրիշներ ալ՝ որոնք ինձի մատչելի չէին եղած: Նման բաւական ճեռագրեր կը գտնուին նոյնպէս նշկպտու՝ որոնց մեծ մասը բարեխախտարար տեղույն վրայ կրցաւ տեսնել ու քննել իմ սիրելի բանասէր եղարայսակից: Հայր ներսէ վրդ: Ակինան, որ այս տեսակտով մնչ'աստ պրատով մըն է:

Հազի վերջին Մարսէյլ ցամաք ելած, առաջին հանդիպումներով իսկ հարցուցի որ արդոք մասնաւոր աղջայիններու մօտ հայերէն ճեռագրերը չկային: Վասն զի ինչպէս շատ հապիտական առարկաներ, այսպէս ալ հայերէն հին ճեռագրեր, մանաւանդ ծաղկաւորուածներն ու մանրանկարներով հարուած եղողները՝ վաճաքի եւ հետեւար շահու նիւթ ին եւ այս իսկ պատճառով տեղէ տեղ կը փոխադրուէին: Բարեխաթուարը

Հ. Ա. աղջայինն մօտ, առաջին պատեհութեամբ, կրցի տեսնել Աւետարան մը՝ որուն Յիշատակարար կու տառ սոտրեն նոյնութեամբ, եւ այս պատճեններուն քաջարերուած ներմօրէն եւ հրապարակաւ կը խնդրեմ Եւրոպայի թեմի իմ սիրելի ժողովուրդէն՝ որ վատահարար ինձի յանձննեն կամ դրէեն իրենց մօտ զանուած հայերէն ճեռագրերը, որուս զի քննեմ, հայ եւ օտար բանախրութեան սկզնին ներկայացնեմ ու նայմաւրեամբ իրենց տէրերուն վերադարձնեմ, վասն զի ես երբէք հայերէն ճեռագրեր զնող կամ պանող չեմ, իմ անձնական մատենակարանին մէջ մէկ հատ իսկ սեպհական ճեռագրի չունիմ, բայց հանրային ու մասնաւոր մատենագրանները հարիւրաւոր հայերէն ճեռագրեր քննած ու հրատարակած եմ, իմ Չեռագրաց Յուցակներուն տպագրական ծախքերը հոգարով միմիայն իմ անձնական միջոցներովս: Ստորեւ կուտամ Աւետարանին համաստ նըկարագրեը, եւ Յիշատակարանները՝ ամբողջ:

Թիւ՝ չունիր ԲԱԼ=1552  
Թուղթք՝ իմ (=352 էջք) ՄԵծարին՝  
25X17X6 անդմ. Գրութիւն՝ երկսին.. Նիւթ՝  
Բամպակեայ լաւ յշկուած թուղթ. Տոքք՝ 23-  
Կազմ՝ տախտակեայ շաղանակագոյն կաշեպատ,  
թիկունքով եւ լայնքով: Կողեին դուրսը արծաթա-  
պատ, վրաս Տիքամօր նկարով եւ չողըլը հրեշ-  
տակներ: Կանակը կողմը արծաթեայ պարզուակի  
խաչ մը: Ասկէրցութիւնը անյաջող: Հանգամանք՝  
ամողութեամբ լաւ պահպանուած: Աւետարա-  
նիչներու մեծադիր նկարները, նիւթի նաեւ խո-  
րանի ու լուսանցքի զարդերը ինոնաւութենէն վը-  
նասուած. Մազարաթեայ պահպանակք՝ երկու  
թերթ, անդիր, սկիզբն ու ի վերջ. Փիք՝ սեւ  
թամաք մելանով յանող բոլորգիր. գլխակարգու-  
թեանց ու համարներու սկիզբը կարմրադեղ. Զար-  
պագրիք՝ բոլոր Աւետարաններուն սկիզբը, մար-

դպիր, թոշնադիր ու զարդարդիր, առաջին 2 - 3 տողերը գունաւոր երկաթիր - հորածք՝ չորս Աւտարաններոյ սկիբր, մեծադիր, յաջող ծաղկումներով, բայց գործէ բոլորն ալ վասուած խօսաւութենէ . Լուսանցազարդիք՝ բազմաթիւ, գործէ ամէն էջի վրայ, սովորական մոտիւներով ու ծաղկումով - նկարք՝ չորս հատ, մեծադիր, սովորական օրինակներէ վեցցուած :

Ստացող՝ Պարոնտէր Մելիքսեթ Արքապիտակոպոս. Երկրորդ ստացող՝ Էլուչիշան - Գրիշ՝ Փիլիպսոս վարդապետ - Ժաննանակ՝ ՌԱ. (1551) - Տեղի՝ անձանօթ, Մաքնեաց Ս. Աստուածածին վարդ:

Մատեան է Աւետարան, ամբողջ՝ ուր կը կը պակսին սկիբրի Համեմատութեանց տախտակներն ու իւրաքանչիւր մասի բովանդակութիւնը:

### Ցիշաւակարամի՛

Ա.- էջ 349 թ (Գլխաւոր Ցիշաւակարան) - «Փառք քիզ անսաման եւ զուգական անուն, անսկիզն, եւ անվաղճան, անեղ եւ անսպական էւրիթենէ ...»:

«Երդ գործաւ սուրբ Աւետարանն ի յիշանութեան Զան Թահմազին, ի թվկի. Հայոց ՌԱ (1001 + 551=1552) : Գրեցաւ ի գուռն Հայր (8) ոհանու : Զետար սուտանուն Փիլիպոսի, որ զանուն մըայն ունիմ եւ ոչ զգորս բարութեան : Ի խնդրոյ Պարոնտէր Մելիքսեթ Արքապիտակն, յիշանակ իւր եւ ծնողաց իւրոց. Հաւրն Պարոն Մելիք Միքրանիմն եւ մաւրն Պր. (Պարմանիկ \*) Պահարդին : Եւ եղբայրն իւր պարոն Մելիք պէհի և հանրուց կալ որդին՝ պարոն Հայօնազարն եւ միւս որդին Մելիքշահնազարն, պարոն Աստիպէին, պարոն Գաւէշին, պարոն Միքրտէն եւ Հարուն՝ պարոն(ոււրի) Խարմանադին եւ զուսուրն իւր համաւմաշէն եւ Գոմարիալին :

«Դարձեալ կրկին անգամ աղաչեմ զմեղ, յիշելի ի տէր Պարմանտէրն Մելիքսեթ Արքապիտակոպոսն, պարոնաց որդին, պարծանք պարծանաց ամենայն եսիխկուպոս, որ բազում փափառածօք եւ կատարեալ սիրով զբէլ հետուր ըստայ, յիշան ակ հոգուոյն իւր, եւ լի սրտիւ Աստուած ողորժ ամէք ամէն : Զօտարասան ի բարեաց եւ փարթամն ի չարեաց զֆիլիպոս գործակ յիշեցէ եւ մի բե-

րան Աստուած ողորժի ամէք եւ Աստուած ձեղ ու դորմեսցի ամէն : Դարձեալ յիշեցէ զուսուցիչ վարպետն իմ գուկը հաղ Արինպակսկուպասն որ բարպական աշխատանք ունի ի վերայ մեր. Աստուած իւրան արքայութիւն պարզեւէ : ամէն» :

Բ.- էջ 352՝ տարբեր գրչէ, նոտարագիր.

Ալրդ նորոգեցայ սուրբ Աւետարան ձեռամք իմոյ անարժան Սարգիս վարդապետնին՝ որ զանուն միայն ունիմ եւ ոչ զգորս բարութեան, Աւազնըրդ Մաքմինաց Սուրբ Աստուածածին, յիշատակ իմոյ եւ իմ ծնողաց, Հաւրն Պարոն Միքրային եւ մաւրն՝ Պարոն Խարմանին եւ եղբայր իմ բարութե, Հանհնազարն եւ տէր Բարանի, Ամենանին Ասիրյակին, Արամակին: Դարձեալ յիշեցէ Մելիքսեթ Ասրանաէկն եւ Հայր իմ Մելիք Պարտէն մայրն իւր Մարիամն եւ որդիկն իմ Խատիքանան, Միքրանին եւ գուսարն իմ Գուլգարին եւ Կողակիցն Մերամն՝ որ ի Քիխտոս հանրուցեալ է եւ միւս Կողակիցն՝ Խաղպալխան: Դարձեալ յիշեցէ Մելիք Ալյամն եւ իւր Հայրազատ եղբարքն, Պարոն Ալյամ, Պարոն Անդրյակին եւ իւրեանց զարմ ու զաւակն, աւրհնեալ լինի ամենայն ժամ: Դարձեալ կրկին անգամ աղաչեմ զմեղ յիշելի ի Տէր Աստուածածինաց Սարգիս Վարդապետն, որ բազում փափառածօք եւ կատարեալ սիրով յիշատակ իմ Հոգոյն եւ իմ Ծնունդաց եւ լի սրտիւ Աստուած ողորժի ամէք. ամէն: Թջ: ՌՃնի (==1699):

Գ.- ի վերջ Մարկոսի Աւետարանին՝ «Համբարձմանն կարդա եւ Փիլիպսոսի մէկ ողորժի սաս, ով եղբայր» :

Դ.- նոյն՝ անդ՝ «Եթատակ է սուրբ Աւետարան Խորեցի Ըստիքամին եւ իւր կնոջի Ախմարին, եւ իւր որդոցն Խերչուրն եւ Աւետիքորն եւ Կդիր յիշատակ ի գուռն սուրբ Միքրակոսին. մի ոք լիշեսէ, ոչ եպիկոպոս, ոչ փարդապետ, ոչ քահանայ, ոչ ժողովուրդ հետացանել զայր Աւետարանն ի դրանէ ս. եկեղեցւոյ. այլ կացցէ անջնջ յիշատակ ի գուռն նաւոր կիրականուի եւ կարմրակ սուրբ Խանին, յիշատակ հոգուոյն իւրոց, Ծոփիքամին եւ իւր կողակցուն Ախմարին եւ Աստուածուն եւ զայր Աւետարանն հեռացուցանէ զպատիմն Պուլայի առցէ եւ նողովն Կայէնին Ժառանչեցէ. ամէն» :

## 2.- Ա Ի Ե Տ Ա Բ Ի Ա Կ

Թիւ' 6

Թ.Դ.=1645

Թերթ, 375 (=770 էջք) - Մեծուրիմ,  $13 \times 10 \times 5$  սնդմ. Գրաւրիմ՝ Միասիւն.. Նրբ' լաւ յրկուած բարակ թուղթ. Կազմ՝ տախտակայ շագանակագոյն կաշեպատ. Տողք' 17.- Մագաղաքայ պահպանակ' չկան.. Հանգանամ. Ընդհանուպէս լաւ պահպանուած, ներքին քանի մը թերթերը կարէն բաժնուած, Պուկաս աւետարանն նկարը ինկած ու կորուպած: Բոլոր Աւետարաններն աւ ունի իրենց նախադրութիւնն ու բովանդակութեան ցանկը. Յովկաննու Աւետարանին ի վերջ կայ միրք կոնչն չնացելոյց: Գիր' սեւ մելանով միջակ բոլորքիր. Համարներուն սկիզբը կարգագեղ գլխագիր. Խորացիք լորո հատ, սկիզբները մանուշակի կարմիրով պարս ծաղկումներ. նոյնակը սկզբանաւերն ու լուսանցարդերը. Նվարդ' չորս աւետարանիչներունը, նուրբ եւ բաւական ճաշկաւոր: Զենազիր պատկանած է Անտոննան Միաբանութեան հաւաքման:

Գրիշ՝ Դպիր Մարգար. Առաջին Ստացոյ, Մելք Աղէի որդի՛ Աղէ. ժամանակ' 1645- Տնդի՛ Զուզայ. Մաղկող անձնօթ:

Մատեան է Ամետարան, թղթեայ, փոքրադիր, ամբողջական բովանդակութեամբ:

Ցիշատակարամք'

Ա.- էջ 768 (գլխաւոր Ցիշատակարամ):

«Փա՛ռք ամենասուրբ երրորդութեան, հօր եւ որդւոյ եւ սրբոյ հոգւոյն, յակտեանս ամէն:

Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս Յոհաննու ի թվականին Հայոց Թ.Դ. (=1645) ի գրին ձեռամբն Դպիր Մարգարի, ի գեղն Զուզայ. ի ինդրոյ հաւատարիծ ըրբատանեայ Աղէ, որ է որդի՛ Մելիմ Աղէ՛, որ ստացաւ զսայ, զան վայելումն հաւատոյ եւ ուղղափառութեան իրոյ, ուսանիլ ի մմանէ բան ճշարտութիւնն: Որով տէր Ասուուած անփորձ պահեսցէ զինքն եւ անսասան յափտենից ամէն:

Դա՛րձեալ յիշատակ է ս. Աւետարանս ստացող գրոյ Պուրան Ազախաչիլին եւ ծնողաց իրոյ Միլիք աղդ նաշխամին, եւ եղբարցն իրոյ Միքայէլին, Սիմանին, Բաղրամին, Մելիմինքին եւ ըկիծն Սոլրանապաշին: ամէն:

Դա՛րձեալ յիշատակ է ստացողի սորին հաշիկ պատ անդրդի եւ կողակցին իրոյ Մարիամին եւ որդւոցն սոցա Մելիմին, Պետրասին, Խարայէլին, Թիւմաւմին եւ գուսար նաշխամին, աստին եւ ի հանդերձելումն. ամէն:

Բ.- Յէջ 770- աւարթեր, անվարժ գրէ՛. «Այս աւետարան Աղէ կին բարեմիտ եւ աստուածանէ՛ Ստապիխանին է: Աստուած իրն եւ իր ծնողաց մեղն թողէ աստ եւ ի հանդերձեալ զատաստանին Ցիսուսի Քրիստոսի. ամէն: Հայր մեր: Գրիշեաւ գիրս թուին Ռ.Ճ.Բ. (=1683): Զապիկար եւ զանարժան եւեթ անոն տէր Յանդր հանանայս յիշեցէ ի Քրիստոս, որ գրեցի այս յիշատակարանս»:

ԱՐՏԱԿԱԶՄԱՐՔԱՎՈՐՈՒՄ

Փարիզ, 4 սեպտ. 1946

